

## ԱՌԱՆՁԻՆ ԶԵՍ, ԵՐՈՒՍԱՂԵՄ

Ազգային հաստատութիւններ եւ կազմակերպութիւններ փշոտ փորձառութիւն մը ունին կալուածային-ֆինանսական գործառնութեանց եւ մանաւանդ անոնց վերահսկումին մէջ:

Տեղ մը շենք կը ծախուի կես գինով, ուրիշ տեղ մը կեդրոն կը գնուի աճապարանօֆ, առանց գործառութեան արտօնագիր ապահովելու ի նախագունէ: Տարբեր տեղ մը տարածուն հոդ կը ծախուի մասնաւորներու, գոյացած մեծ գումարով արդիական դպրոցաշէնք կը կառուցուի, բայց 5 տարի ետք կ'որոշուի դպրոցը փակել: Զի մոռցուիր փառաւոր ու կենսունակ մշակութային կեդրոնը, որ 10 տարի դիտումնաւոր կերպով ամայացուեցաւ, որպէս զի օր մը ծախուի անգործածելիութեան պատրուակով: Տակաւին կայ հոյակապ շենք մը, վերածաղկող բաղաքին կեդրոնը, կառուցուած ազգային առաջնորդարանի դրամով, բայց որուն տէրերն են առաջնորդարանի սնուուկին վրայ հսկողները:

Իրեւ բացատրական օրինակ միայն յիշուած այս գործառնութեանց պատասխանատու վարչութիւնները կազմուած են բացառապէս ԱՇԽԱՌՀԱԿԱՆՆԵՐԸ, որոնք ենթակայ եղած են կանոնագիրներով նախատեսուած ՀԱԿԱԿՇԻՌԻ եւ կանոնաւոր հերթականութեամբ հաշիւ տուած «ազգ»ին: Դա՞սը այս բոլորին - Նիւթականի յանձանառումին մէջ՝

Ա. Աշխարհականներու գերակշիռ, նոյնիսկ բացարաձակ, ներկայութիւնը երաշխիք մը չէ շանաձուկերու դէմ պաշտպանութեան:

Բ. Կազմակերպական կարգուսարքի յարգումը բաւարար չէ ապահովելու ազգային ստացուածքներու անվտանգութիւնը:

Բոլոր ապացոյցները կը հաստատեն, թէ ֆինանսական մարզերու մէջ որոշում կայացնողներուն աշխարհական կամ հոգեւորական, հաւատացեալ կամ անհաւատ, հայախոս կամ օտարախոս, նշանաւոր կամ աննշան, հարուստ կամ աղքատ, գործատէր կամ գործաւոր ըլլալը բացարձակապէս դեր մը չունի ուղիդ, խոհական եւ ազգին համար նպաստաւոր մատակարարութեան տեսակէտէն: Արդարանալի չէ, հետեւաբար, հայկական նրուսաղէմը առանձնացնելով աժան նշանառութեան թիրախ դարձնել վանականներուն ... սիմը:

Եթէ Ամեն. Թորգում Պատրիարք եւ Տնօրէն ժողով իրապէս խարուած են 1993-1995 տարիներու կալուածային գործառնութեանց մէջ, իրենց կ'իյնայ երեւան հանել ստախոս(ներ)ը, խարդախ(ներ)ն ու կաշառակեր(ներ)ը եւ իսրայէլեան օրէնքը գործադրել տալ թէ՝ անոնց եւ թէ կարծեցեալ խարէութեան արդիւնք հանդիսացող համաձայնագիրներուն նկատմամբ:

Ոչինչ կը շահինք հիմա Ս. Յակորայ վանքին կրած կամ մինչեւ 99 տարի կրելիք կորուստներուն մասին ենթադրութեանց անձնատուր ըլլալով: «Ազգ»ը պէտք է ԱՐԹՈՒՆՍՅՅ եւ վերջապէս ՄՏԱԾԵԼ ՍԿՍԻ, թէ ինչո՞ւ իր ստացուածքները կեր կ'ըլլան շանաձուկերու: Հայկական նրուսաղէմի վերջին դժբախտութիւնը նորագոյն զարբուցիչն է:

Ամերիկահայութեան նախկին բազմերախտ թեմակալ առաջնորդ Թորգում Արք. Մանուկեան նրուսաղէմի Ս. Աթոռոյ պատրիարք ընտրուեցաւ Մարտ 22, 1990ին: Երեք ամիս ետք, «Միարանակից եղբայրներ»ուն ուղղուած առաջին տեղեկագրով մը ան կը հաղորդէր, թէ անձամբ շրջած է վանքին կալուածները,

ձեռնարկած կալուածներուն ցանկագրման եւ պաշտօնաբուղթերու մէկտեղման, հրահանգած փաստաբաններուն բաց հողերէն հեռացնել ապօրինի բնակիչները, եւ կը մատնանշէր վտանգը «անխնամքողուած մեր հողերը կորսնցնելու»:

Ծեշտելէ ետք, թէ իր նպատակն է կալուածները «օգտագործել», ո՞չ թէ ծախել, Պատրիարքը կ'աւելցնէր. «Խափանելու համար նման հաւանականութիւն մը (հողեր կորսնցնելու - Հ.) պարտինք բաջալերել տեղացի եւ այլ երկիրներէ շինարարներ որպէս զի իրենց դրամագուիր շահարկեն մեր կալուածներուն վրայ շինարարութեամբ, արդիւնաբերական, բնակարանային եւ կամ երկրագործական նպատակներով»:

Թորգում Պատրիարք կը վերակազմակերպէ վանքին կալուածոց գրասենեակը՝ տեսչութեան ներքեւ Գերշ. Յուսիկ Եպսկ. Պաղտասեանի եւ կը նշանակէ Խորիրդասու Յանձնախումք մը բաղկացած պրք. Գեորգ Յովնանեանէ, Վարդգէս Պալեանէ եւ Մայք Էքֆիլէթեանէ, որոնցմէ առաջինը նիւ Ճըրգի նահանգին մէջ շինութեան նարտարարուեստի տիտան մըն է, իսկ միւս երկուքը, իրենց հերթին, կը գլխաւորեն կալուածային-շինարարական ձեռնարկութիւններ:

Հստ երեւոյթին Ամեն. Պատրիարքը ընտրած է նիշշդ անձերը, նիշշդ գործին համար, նիշշդ պահուն: Բայց ինչո՞ւ կալուածոց տեսուչ սրբազնը եւ յանձնախումքը առանձին-առանձին կամ համատեղ յայտարարութեամբ մը լոյս չեն սփոթը հայոց պատրիարքութեան կալուածային վերջին Յ գործառնութեանց վրայ: Ինչո՞ւ թորգում Պատրիարք Տնօրէն ժողովին ուղղուած իր անունը կրող Օգոստոս 8, 1996 բուլակիր յուշագրին մէջ ո՞չ մէկ ակնարկութիւն ըրած է յանձնախումքին մասին, եւ ինչո՞ւ Նարաք, Հոկտեմբեր 26, 1996ին նիւ Եորքի մէջ ժողով գումարելէ

ետք յանձնախումքին եւ բանի մը ուրիշներու հետ, հրապարակաւ չքացատրեց ի՛ր իսկ նշանակած յանձնախումքին դերը:

Անցնող 6 տարիներուն յանձնախումքը կապ պահա՞ծ է պատրիարքանին հետ. որո՞ւն միջոցաւ - Պատրիարքին, թէ կալուածոց տեսուչին: Հաղորդակցա՞ծ է շինարարական տուներու հետ, փորձա՞ծ է զանոն շահագրգուել հայկական նրուսադէմի կալուածներով: Այցելա՞ծ է Երուսաղէմ: Տեսա՞ծ է կալուածները: Ուսումնասիրացա՞ծ է շուկան: Քննա՞ծ է շահարկումի առաջարկ-ծրագրիները: Կարդացա՞ծ է համաձայնագիրները: Յանձնարարութիւններ ըրա՞ծ է վանական իշխանութեան:

Պաշտօնական պատասխան չունինք:

Ոչ-պաշտօնական աղբիւրէ մը 2 ամիս առաջ միայն ուրախութեամբ տեղեկացած էին յանձնախումքին գոյութեան մասին: Բայց կիսապաշտօնական աղբիւր մը 2 շաբար առաջ հաղորդեց, թէ յանձնախումքը դեր մը չէ ունեցած խնդրոյ առարկայ Յ կալուածները շահարկելու առաջարկ-ծրագրիներուն բնութեան, ընտրութեան եւ կնքումին մէջ:

Հայկական Երուսաղէմի կալուածային-Փինանսական գործառնութեանց պատմութիւնը պատմութի՞ւնն է ազգային մեծ եւ փոքր - մասնաւորաբար մեծ - հաստատութեանց եւ կազմակերպութեանց մատակարարութեան: Բարեկամութեան համար, դրամի սիրոյն եւ համբաւի առջեւ պատրաստ ենք անգործածելի դարձնելու եւ բութ պահելու շանաձուկերու դէմ պաշտպանութեան ազգային բնական գեները՝ պատգամաւրական, գաւառական, երեսփոխանական կամ ընդհանուր ժողով, վարչութիւն, տնօրէն ժողով կամ թեմական խորհուրդ, Բիւրո, բաղաբական ժողով կամ հոգարածութիւն, յանձնախումք կամ կոմիտէ, յանձնաժողով կամ բոմիսիոն:

Տարբեր անուններով բայց նոյնատեսակ այս կազմերը, որոնք, բաղկացած չախջախիչ մեծամասնութեամբ ազնիւ եւ պարկեշտ հայորդիներէ, կը դեկավարեն հայ կեանքը, յաճախ կը ձախողին վերահսկողութեան իրենց պարտականութեան մէջ: Անմիջական պատճառներէն մէկը - գուցէ գլխաւորը - ձախողութեան մեքանիսիէններն են, որոնք սպրդած են

ամէն տեղ, կը գտնուին ամէն աստիճանի պատշօններու վրայ եւ եռանդուն կ'աշխատին ազգային մեթենան ... աւրելու համար:

Եթէ հայկական Երուսաղէմն ալ ունեցաւ եւ ունի ի՛ր ձախողութեան մեքանիսիէնները, առանձին չէ դժբախտաբար: Բայց ո՞ւր է հոգին, հայու հոգին ...

Մ. ՀԱՅԿԵՆՑ